

« զրայ: Ո՞րչափ ալ գեղեցիկ ըլլային ի-
« բենց դիմագծերը, հովը կը տարուքերէր
« իրենց խանախնդոր վարսերը, որովհե-
« տե անձրեւն ու ձինչն ապաստանելու
« տեղ մը չունեին »:

Գուղքունի իրոխտ համակամութիւնը
գերման հին դիւցազներգութեան մէջ՝ ինք-
նատիպ ու յուզիչ կնիք մ'է: Այս բեր-
թուածին մէջ կանայք մասնաւոր զեր մը
կը խաղան: Յաճախ իբր միջնորդ միջա-
մուխ կ'ըլլան մարդոց բռուն կուիներուն,
կ'արտորացնեն խաղաղութեան պայման-
ները, կը միջնորդեն պարտելոց համար և
համեմատութեան կշխին մէջ կը զնեն տը-
կարութեան իրաւունքները՝ ուժի զեղծում-
ներուն դէմ: Հարտմանտ կրնայ փափցնել
զՊուղուուն, բայց չը կրնար բռնաղատել
որ իբրն հետ ամուսնայ, վասն զի կ'ը-
սէ քերթուածը. «Բայ սովորութեան, կին
« մը ազատ կամօց կ'ընտրէր իր ամուս-
« նինը. այսաքս կը պահանջէր պատիւը»:
ի վերջոյ Գուղքուն կ'ազատէ զհայտ-
մունտ, որ ընդ հուպ վատէի հարուած-
ներուն տակ պիտի իյնար: Մարդկային
զգացում մը կը խառնուի խոհականու-
թեամբ կատաղի ուազմիկին մէջ. բանայ-
տեղծութիւնը քայլ առ քայլ կը մօտենայ
ասպետական գաղափարին:

Թրգմ. Հ. Ս. Տէր-Մովսեսան



*

Երբ բարեկամներս միականի են՝ ես անոնց
կիսագէմքին միայն կը նայիմ:

Երբ լոյս կու տամ, կը սպառիմ:

Ուրիշ համոզմանց զրայ կրնաս ցաւիլ, բայց
մէ խնտալ:

Փակէ աշեքրդ և միտի տեսնաս:

Թեթէ միսքեր կան որ լուրջ մտածումներ ու-
նին. կան լուրջ միսքեր որ ամենաթէթն կը
մուծեն:

Գլուխներ կան՝ որ պատունան չունին, երկըն-
քէն ոչինչ կ'իջնայ անոնց մէջ:

Մարդկի արդար են միայն անոնց նկատմամբ՝
զորս կը սիրեն:

ԺՈՒՊ Է

ՊՐՈՖ. ԼԵՄԱՆԻ

Նիւթենը Հայաստանի հնագյն պատ-
մութեան.

Ցաւելուած դոկտ. Մաքս Քան թերշէ-
մի, «Արաբական արձանագիրը Հայաստա-
նէն և Տիարպէքիրէն»:

(Շար. էջ 197)

Մադմանասար Գ. (765-755 Ն. Ք.)

Թիւ 25. հատակուորը կոթողի մը ստո-
րին աջակողմեան մասին, որ 20 հա-
րվարդամեար հասս է, պինչ, մութ կա-
նաչ, կրեով Արցիստիո անունը. այս բա-
րը ի Մուսուլ հնավաճառի մը քով տե-
սայ և երբ երկորդ անգամ Մուսուլ զը-
նացի՝ զայն զնեցի: Այժմ արքունի թան-
գարանին ստացուածքն է, (ի Պերլին V.
Ա. 3295):

Յառաջակողմեան Ասիայի ընկերութիւ-
նը իբրն վերապահնեց արձանագրիս հրա-
տարակութիւնը ուրիշ պատմական ընա-
զքերու հետ, այնպէս որ ես միայն այն-
քանը կրնամ հաղորդել՝ որ քանը անհրա-
ժեշտ է անոր արժէքը և որուն վերաբե-
րիւը զիտնալու համար: Սակայն ազնուա-
րար ինծի թոյլ տրուեցաւ հրատարակելու
նոյնատիպ մը (autotype), զոր ես անոր
ծանուցուելէն առաջ իմ օրինակութեանս
վրայէն հանել տուած էի, (պատկեր 22):

Բարակ և անսովոր փոքր ՝ Նոր ասո-
րեստանեայ» նշանները մեծ խնամքով փո-
րուած են սաստիկ պինդ բարին վրայ:

Ցետոյ, այս Արզիստիոս աւելի Արզիս-
տիս Ա. Հ. համարելու է ցան Սենեքերիմայ
ժամանակակից Արզիստիս Բ. Հ. : Այս կը
հաստատուի արձանագրիս վրայ Շամիշի-
իրա անուան յիշատակութեամբ: Սա պէտք
է յոյժ նշանաւոր անձնաւորութիւն մը ե-
ղած ըլլայ, վասն զի ասսուրական ար-
քունի արձանագրութիւնք՝ բաց ի թագաւո-
րի անուննէն՝ ուրիշ անձանց անուններ շատ
խնայողաբար միայն կը յիշեն: Այս ա-

նուն կը յարմարի կամ կը նոյնանայ Շամաշ - իրով մը հետ, որ ժամանակա- կից էր Արգիստիս Ա. և ըստ ցուցակաց՝ ^{150/10, 170/60, 152/1} տարիներուն մէջ աս- սուրական զնդերու բարձրագոյն հրամա- նատար անուանուեցաւ և այդ պաշտօնին մէջ տեսք 28 տարի անընդհատ:

Առաջին անուանումը կ'իյնայ Սադմա- նասար Գ. ժ ժամանակ, երկրորդը Ասուր- պանայ, որ Աւրարտացւոց հետ չկուռեցաւ, երրորդը Աստրեիրարիի, որ հակառակորդն էր Արգիստիս առաջնոյ, որդույ Սարգուր Գի: Մակայն Սազմանասար Գի երկրորդ արշաւանքը զոր ըրաւ Սլուարտացւոց գէմ, կ'իյնայ անոր առաջին անուանման ժա- մանակ և վեց արշաւանք կը յիշեն կա- ռավարութեան ցանկերը: Այս ամենուն մասնակից եղած ըլլալու է Շամշու - իրու կամ առանձին կամ թագաւորին հետ:

Բնագիրս կը խօսի պատերազմի խառ- նակութեանց և կորստարեր ճակատներու վրայ:

.... «քաղաք: Շամշի - իլի, գիւցազն ոչ.... ընդդէմ իւր բազմաթիւ ծիառաց... Արգիստիս քու հրամանիդ վրայ»:

Ուրիշ քաղուածոյ.

... «մահը արձակուեցաւ և դաժան կը սպառ- նայ (բառացի «է») գերեզմանն»:

Ուրիշն բարձրագոյն ոճով և տաղաչա- փեալ կամ յանգաւոր լեզուով մը, ինչ- պէս է յաճախ պատմական բնագիրներու մէջ:

«Արգիստիս դիակները իւր (որո՞ն) պատե- րազմուց... և առաւ նա իւր... իւր... բռնեց նա»:

Պատերազմէս առաջ կատարուած են զիւանագիսական վէճեր: Վասնզի 12դ տողի մէջ յայտնապէս կը զրուի, «խօսէ ուրիշն» բացատրութիւնը, որ սովորական սկզբնաւորութիւնն է պատգամաւորաց տը- րուած հրամանգներու և կղմինտրի վրայ գրուած վաւերագիրներու:

Digitised by

Արձանագիրս զնած ժամանակ մեր ըս- տացած տեղեկութիւններէն հաւանական կ'երեկի որ թէ նա Դեհօց (Dehðk) գրտ- նուած է, որուն կը համաձայնի ժամանա- կին տեղացիններէն և Ամերիկացի քարո- զիչներէն տրուած տեղեկութիւնն թէ Դե- հօցի կողմները գէթ ուրիշ բեկոր մը տես- նուած է Նման նիւթով և Նման զրով՝ բայց բոլորովին տարրեր կերպարանցով քան Ներկայս, և հետեւաբար ոչ նոյն ա- սոր հետ:

Զորին մէջ, որ Էլքոշ - Փեյխարուք ճամ- րուն արեւելակողմէն դէպի Դեհօց կ'ընթա- նայ և որ վերջին կիրճն է Նիսուէի հիւ- սիսակողմն, Ների - Չուրամէրբ - Դեհօց ճամ- րուն վրայ վանի յարձակութերն ար- զիլող արդ այդ ձորին մէջ, Մարտայային ըլլէ մը վեր՝ կայ մեծ ըլուր մը, ասուու- րական պատնիշաւոր բերդի մը աւերակ- ները, որ զիւտերու առաջնակարգ բով մ'է: Եթէ Սազմանասար Գի և Արգիստիս Ասաջ- նոյ պատերազմները ասոր մօսերը պատա- հեցան, այն ատեն Նիսուէի շուրջը պատ- նակաց ներքէ կը գտնուէր, և Ասորես- տանի գոյութիւնը վատնգուած էր:

Այս արձանագրութեամբ Արգիստիս Ա. կառավարութեան (իրը 780-765) վրայ ցարդ ունեցածնէս աւելի որոշ գաղափար մը կը ստանանք, ինչպէս ուրիշ տեղ այդ մասին խօսուած է¹:

ԱՆՈՐՈՅ ՀԱՏԱԿՑՈՐՔ

Թիւ 38. ի Բարիլ գտնուած բեկորներ: ի Բարիլ բաց ի Ասուրնասալբարաց Գ. արձանագրի բեկորներէն (տես թիւ 8ը), զանուեցան նաև ուրիշ շատ մը բեկորներ, որը Ասուրնասիրաբազայ արձանագրին չեն վերաբերի: Լեման կ'ըսէ թէ, եթէ իւր կարծիքն՝ թէ Սուպինասայ աղբիւրն Բա- րիլի հետ նոյն է՝ ճիշդ է, այն ատեն ա- ներկայսիր կերպով այս հատակորք Տիզլաւտիւսէրի և Տուզլաւտ-Նինիպ թիւ

կոթողաց պէտք է վերաբերին։ Աշխարհագրական անուանը (Նարիի Նիրոր, Երմիքը «Քիրնի մեր տան») յիշուիլը, որը ի հիւար զանուող դրացի աշխարհաց կը վերաբերին, չկրնար զանազանիչ նշան մ'ըլլալ այս պարագայիս մէջ, զի երեք թագաւոր ներն ալ կրնային այդ անունները գործածած ըլլալ։

Քանդակիմ Մարտայայի (Մալթայց)

Այս բանդակաց դիրքին վրայ, զէպի դէօր գացող էլքօց՝ Փեշխարուր ճամրուն արենելեան կողմի ձորին մէջ (տես թիւ 25), արդէն ուրիշ տեղ մանրամասն խօսած եմ։ Հատ զանգատուեցաւ թէ ատոնք ցարդ բաւականաչափ չծանօթագրուեցան։ Պլասեէն (pl. 45) և Layard է էն զծագրութեամբ ընծայուած օրինակները շատ մասամբ իրարու հակառակ են և լուսանկարի մը պէտքը անհրաժեշտ էր, ինչպէս զայս վերջապէս ֆօն Լուչան իւր Աստրացանից անհրաժեշտ էր, ինչպէս զայս վերջապէս ֆօն Սենդշիրլին մէջ (Ա. էջ 23) մասնաւոր կերպով շեշտեց։

Ակային լուսանկարելու համար շատ դժուարութիւններ կային։ Քանդակները կը գտնուին բարձր ժայռի պատերուն վլրայ, ձորէն մինչև հոն ենելը կը տես 25 վայրկեան։ և ժայռի մաս մը միայն մնացած է բանդակներու առջև։

Եւ վասն զի այդ (միևնոյն) բանդակը չորս անգամ կրկնուած է և անձինքը գրեթէ բնական մեծութեամբ են, և լուսանկարը պէտք էր (իւրաքանչիւր անզամ) ամրողջական իումր մը պարփակէր, հարկ եղաւ արուեստի ամէն կարելի մը ջոցները գործածել՝ զանոնք իրենց բարձրութեամբ և երկայնութեամբը գործիքին մէջ առնելու համար։

Հատ ցած բանդակուած դէմքերը աներպաստ լուսոյ ժամանակ կերպով մը բարի վրայէն դուրս ցատկեցնելու համար

պէտք եղաւ որ ես զանոնք խոնացնեմ լուսանկարի համար, և այդ աշխատութեան ժամանակ ինձ շատ նպաստեցին իմ ձիաւորաց զնդի անդամներն։

Ամէն անգամ բանդակուած են. Այրական դէմքը մը, կանգուն, աջակողմ դարձած. անտարակոյս բանդակել տուող արցունի պաշտօնեայն. զէպի ի նա կը բալեն եօթն աստուածոց դէմքեր, զէպի ձախ դարձած, որոց երկրորդը գահի մը վրայ նստած է՝ զորս կենդանիք կը տանին, իրենց ետեւն այս թափօրը կը փակէ՝ վերոյիշեալ այրական դէմքին հետ նոյն տեսնուող դէմքը մը, զէպի ձախ դարձած։

Չորս կրկնութեանց իւրաքանչիւրի մասին հետեւեալ կէտերը դիտելու է։

Ա. թիւ 39. Ամենէն ձախակողմ (դէպի ի Դեռոց) բանդակուած խմբին, ի մէջ երրորդ և չորրորդ աստուածութեանց, կայ բառակուսի դուռը՝ ժայռի մէջ փորուած փորբ սենեկի մը, որուն ինչ նպաստակի ծառայելը յայտնի չէ և որ իւր պատերուն վրայ ոչ մէկ արձանագրութիւն ունի։ Կարելի է թէ ի սկզբան բարէ կամ մետաղէ տախտակով մը գոցուած էր և բովանդակ գործը բանդակել տուողի մասին արձանագրութիւն մը կը կրէր։

Բ. թիւ 40. Զախակողմէն երկրորդը ամենէն աւելի յստակ մնացած է, և մեր լուսանկարներուն մէջ ամենէն լաւ յաջողցաւ։

Գ. թիւ 41. Երրորդ խմբին պատկերը տպելու համար առ այժմ կը պակսի ինձ յարմար լուսանկար մը։

Դ. թիւ 42. Չորրորդ խումբը, իրը 100 մետր, զէպի ի աշխակողմ զատուած կը գրանուի միւս երեք խմբերէն։ Առաջին խմբի տեղէն նա չտեսնուիր և միայն նեղ ու վտանգաւոր ճամբաներով և փշու փերու մէջին կարելի է հոն երթալ։

Հասկնալի է թէ այս չորրորդ խումբը Placeof աշբէն վրիպած է, որ միայն երեք խումբ կը ճանչնայ։ Ընդհակառակն Layardի՝ ինչպէս նաև ինձի՝ տեղեակտեղացինը ցոյց տուին։

Հատ փափագելի էր որ մեր լուսա-

1. Werh. Berl. anthrop. Ges. 1899 S. 591 f.
2. Niniveh and its remains I 208.

նկարները, բնականապէս ոչ այնքան յըսա-
տակ, կարենային օգնել այս քաղաքինե-
րու գծագրական ոճը և ժամանակը որո-
շելու:

Թէ բարելոնական – ասսուրական աս-
տուածութիւնները անասնոյ կերպարան-
ցով կը ներկայացուին, և մարդակերպ աս-
տուեց պատկերին մօտք իւր «անասուն»ը
(այսինքն զանազան կենդանիներու մա-
սերէն բաղկացած խառն էակ մը) կրնար
դրուիլ և զրուած է՝ ծանօթ է արդէն:
Ծնդհակառակն աստուածները կենդանինե-
րու վըսյ ներկայացնելը կը համարիմ ես,
ինչպէս յաճախ կրկնած եմ, փոխառու-
թիւն մը ի վաղուց «Հետիտական» արե-
մբուջն առնուած:

Մալտայիայի բանդակները կը ցուցնեն,
ինչպէս մանաւանդ շարժանկարի մը (projec-
tion) ժամանակ մեծուցած միջոց
յայտնի տեսնուեցաւ, բազմազան հետիտա-
կան (hetititisirende) գծեր։ Միւս կող-
մանէ կանգուն կեցող անձը շատ յատակ
կերպով գծուած է իրը ասսուրական թա-
գաւոր մը։ թրգմ. չ. Յ. Աստուրան

*

Աֆրաններու իմիրը օր մ'ըսած է. Տէ-
րութիւնս լճակ մ'է, որուն մէջ կարապ
մը կը լողայ. լճին մէկ ափը վազը մը
կայ (Անզիիա), միւս ափը՝ գայլ մը (Խու-
միա):

Աֆրան ժողովուրդը չորս ցեղէ կը բաղ-
կանայ.

1. Տայիկներէ (Tajiks), Արիական՝
արեամբ, լեզուով, տարազներով. – ասոնց
անունն է՝ որ մեր նախնից յատկացուցին
Արարացոց, յետոյ թիւրքերուն։

2. Բուն Աֆրանք կամ Դուրանեանք կամ
Ռեն-ի-խորայէլ, որ հրեայ են աւանդու-
թեամբ, լեզուով, զիմագծութեամբ, և գա-
հակալող ընտանիքը տուած են։

3. Գիրգաններ, ցեղով թուրք։

4. Հազարաններ, ցեղով մոնղոլ, լեզուով
պարսիկ։

Բոլոր Աֆրանները ընդ ամէնք՝ 4 միլիոն են։

ԵՐ ՏՕԼՍՈՑ

ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ

III.

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԿԵԱՆՔ

Պեսսիմիստական փիլիսոփայութիւննե-
րի և սովորական ինքնասպանների վկա-
յութիւնները ցայց են տալիս, որ կայ միայն
մէկ «Ես» և նորա ձգուում դէպի ի կատա-
րեալ կենդանական կեանքը, և որ այդ
«Եսը» և նորա ձգուումները չեն կարող
բաւականութիւն ատանալ: Իոքան կարծում
են, որ երկրորդ «Ես» էլ կայ, սակայն
այդ եսը ոչ մի հակում չունի դէպի կեան-
քը, որովհետև հասկանում է նորա ամ-
բուջ ոչնչութիւնը:

Եթէ ես ինձ տալիս եմ գոյութեան
այն տեսակին, որ հակուած է դէպի կեն-
դանական կեանքը, անմիտ կերպով եմ
ապրում և դորանում չը կայ երջանկու-
թիւն: Իսկ եթէ որ արուում եմ այն սկրզ-
բունքին, որ հասկանում է կեանքի ոչնչ-
չութիւնը, ինձանում չի մնում ապրելու
ցանկութիւն. ուստի, – ասում են այդ-
պիսի մարդիկ, – երբ որ կեանքը զոււա-
րանում է, ես նրանից բաժանում եմ,
լինի այդ այն խաւարը, որը չէ կարող
նուանել լոյսին։

Ճշմարտութեան ուսուցումը միշտ գոշել
է, որ մարդկութեան տիրում է անբառ-
նակի և խկական բաղդաւորութիւն, որ
մատչելի է իւրաքանչիւրին: Այդ հէնց
այն բաղդաւորութիւնն է, որը յայտնի է
բոլորին և դէպի ի որը ձգուում է ամեն մի
չափականուած հօգի: Երեխանները և այն
մարդիկ, որոնց միարեց խաւարել է սո-
փեստութիւնից, զիտեն այն զգացմունքը,
որ որոշում է մարդկային կեանքի բոլոր
հակասութիւնները և որը հնարաւորութիւն
է տալիս աւելի ես բաղդաւոր լինելու:
Այդ զգացմունքը սէրն է: